

քահանաները՝ որ իրեն յանցաւոր կերեւան, ընդ հակառակն պարտական է՝ կրօք՝ անոնց դէմ յարախօսութիւն ընդունելու «առանց երկու կամ երեք վը կայի» (անդ, 15): Արբոյն Պօղոսի խօսքը ամբաստանութեան վրայ է, ոչ թէ դատաստանի. գատաստանը ի նմին իսկ Քրիստոս պահած է ոչ թէ եպիսկոպոսին, հապա եկեղեցւոյն, «Ասասջիր յեկեղեցւոց»: Եպիսկոպոսը պիտի լինի առաջին դատաւոր, բայց ոչ միմիայն դատաւոր. գատաստանն ալ պիտի լինի ըստ օրինաց, ոչ թէ ըստ քմաց եպիսկոպոսին:

Եպիսկոպոսական իշխանութիւնը քահանայից եւ հաւատացելոց վրայ այս կերպով որ հասկնամք՝ բոլորովին համաձայն կտնեմք եպիսկոպոսներուն տրուած գլխաւոր ախտղոսին, որ է նոցա առաքելոց յաջորդ լինելը: Վասն զի առաքեալք յիրաւի յուղադաշտ մարդիկ էին, այս ինքն ընտրուած իրեւ նուիրակ քրիստոնեաներ՝ որոց պաշտօնն էր երթալ քարոզել Քրիստոսի վարդապետութիւնը, շնորհքը տարածել եւ սովորեցնել մարդկանց՝ թէ ինչպէս պէտք է պահեննորապատուիրանները \*): Առաքեալներն էին նաեւ անձնական վկայք Քրիստոսի. բայց այդ յատկութիւնը հասարակ աշակերտաներն ալ ունէին, եւ նոցա լոկ անձնական յատկութիւնն էր. ուստի չէր կրնար ա-

ոտքելութեան սեպհական յատկութիւնը լինել: Առաքելութեան խակութիւնը յայսմ է՝ որ առաքեալը լինի գերագոյն վկայ Քրիստոսի ի պաշտօնէ, եւ ընտրեալ ամենայն աշակերտաց մէջէն՝ ոչ թէ իրեւ օրինակ Դեւտական ցեղին եւ հրէական քահանայութեան, այլ մանաւանդ նոյն իսկ տասուերկու ցեղից, այս ինքն ամբողջ ժողովրդեանն Աստուծոյ, որպէս զի անովլ բովանդակ եկեղեցին ներկայացընէ, եւ ի պաշտօնէ վկայութիւն տայ բոլոր եկեղեցւոյ մէջ Քրիստոսի վարդապետութեանը, շնորհացը եւ բարոյականին: Առաքեալները բոլոր եկեղեցին չէին, բայց զեկեղեցին պաշտօնական ու գերագոյն կերպով կներկայացնէին. վասն զի գերագոյն վկայք էին Քրիստոսի: Նոյնպիսի էին եւ նոյնպէս են նոցա յաջորդները, այս ինքն եպիսկոպոսները:

( Ե Հ Ե Պ Պ Հ Ե Վ )

Գ. Ա. Ա.

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ.

( Շ Ե Պ Պ Հ Ե Վ )

Ա. Բ. Ե. Գ. Ա. Կ. Ա.

Բովանդակ արարածոց մէջ, որ յԱստուծոյ ստեղծուեցաւ՝ մեզ հիացնողները եւ մեր ուշադրութիւնը գրաւողները երկնային լուսաւոքն են, որ կը կոչուին աստղ, արեգակ, լուսն եւլն. որոնք իրենց գեղեցիկ եւ վայլուն մարմիններով երկնային կապուտակու-

(\*) Առաքելոց ընտրութիւնը միշտ նոյն կերպով չէ եղած: Պէտք չէ մոռնալ սրբոյն Պօղոսի եւ սրբոյն Մատաթիայ ընտրութիւններուն մասնաւոր պարագաները:

թեան մէջ տարածուած՝ զուարժ տեսարան կրնծային ամեն զգայուն բնութեան:

Այս փայլուն հրաշակերտաց մէջ նրանաւոր է արեգակը թէ իր լուսափայլութեամբը եւ թէ երկրիս վրայ ունեցած ներգործութեամբը. որոյ ջերմութեամբն բոլոր երկրաւոր գոյութիւնը զօրութիւն եւ կենդանութիւն կղգենուն:

Սրբազան պատմիչը արեգական եւ այլ աստեղաց մասին կդրէ, որ Աստուած իր վեցօրեայ արարչութեան չորբորդօրը ստեղծեց, որոց մէջ բավանդակելով առաջին աւուր ստեղծած լոյսը՝ սահմանեց, որ երկրիս լուսատու լինի: Բայց այս դարու քննաբեանները առաջին լուսոյ ստեղծման օրը ի նկատի ունելով՝ կասենա երբ լոյսը գոյացաւ, թէ արեգակը՝ թէ լուսինը՝ թէ աստղերը եւ թէ ուրիշ մոլորակներ՝ ընդ որս եւ երկրիս առաջին օրը լուսոյ հետ ստեղծուեցան: Բայց երկրիս մթնոլորտը գեռմաքրած եւ պարզ վիճակի մէջ չլինելով՝ տեսանելի կերպով չէր լուսաւորէր զաշխարհս, միայն իր առանցքին վրայ գառնալով կկերպաւորէր տիւ եւ գիշեր:

Գալով չորբորդ աւուր արարչագործութեան արեգական՝ լուսնի եւ աստեղաց՝ կասեն, թէ երկրիս լուսատու՝ եւ ժամանակ ցոյց տուող նշան լինելու համար է Մոլուկսի այն խօսքը՝ ինչպէս ծիածանը անձրեւային օրերին հաշտութեան նշան դրուած լինելու համար:

Իսկ թէ ընչու Մոլուկս այնպէս կդրէ, կասեն, սրբազան պատմիչը աշխար-

հիս բնական երեւոյթները ընդհանրապէս ինչպէս կերեւնան՝ այնպէս կպատմէ առանց ուշագրութիւն անելու նոցաւ ուսումնական ծշմարտութեանը. զօ. արեգական եւ այլ աստեղաց համար գրուած կտեսնեմք թէ արեգակը մայր մնաւ, արեգակը ծագեցաւ, ուսումնիք խաւարեցաւ, աստղերը վեր ընկան եւն. հաւանական է որ: ինչպէս աստղաբաշխութիւնը՝ կոստորդնէ, այնպէս չէ, այլ ինչպէս որ մենք կտեսնենք՝ այնպէս կխօսինք:

Որքան որ սուրբ գրոց ուղղութեամբը հակառակ չէ նոցա այս կարծիքը, բայց մենք նոյն սուրբ գրոց ուղղութենէն չհեռանալու մոօք կասենք, լոյսը որ առաջին օրը ստեղծուեցաւ, երկնային հորիզոնի մի կողմը տարածուեցաւ եւ առանց մի մասնաւոր լուսատումարմինէ յառաջ գալոյ՝ իր երեւնալուիք եւ յերեւնալուիք գիշեր եւ ցորեկ կծեւանար, որով կիխնէր օր: Բայց յորրորդօրը Աստուած արեգակը՝ լուսինը եւ աստղերը ստեղծելով՝ նոյն լոյսը արեգական մէջ կեգրոնացրեց, եւ առանձինն օրական շրջանով երկրիս նորավերայ գտունալը սահմանելով՝ եղեւ կանոնաւոր տիւ եւ գիշեր, որ է մի օր:

Աստղաբաշխական գիտութիւնը կը սոլորցնէ, որ բաց ի հաստատուն աստղերէն, որ ինքնալոյս մարմիններ են, բոլոր մոլորակները լոյս առնելու համար արեգական շուրջը գառնալէն զինի, իւրաքանչիւրն եւս իրենց վերայ կդառնան: Ամենիմաստ ճարտարապետի մոլորակաց այսպէս սահմանելը որքան որ երկրիս վերայ ազգելիք ներգործու-

թեռնց մասին է, երկրիտ իր վերայ շարժումն էլ կիմանամք նորա իր գոյութեան եւ զրութեան մէջ անփոփոխ եւ անազարտելի մնալու համար լինելը, որով թէ հողք իրենց որպիսութիւնը եւ աճումն տալու զօրութիւնը կպահեն, եւ թէ ջուրը իրենց լուծական ըրնաւթեամբը չտարածելու եւ երկրիս հազարին մասը չապականելու սահմանի մէջ կընան:

Երկնային երեւոյթների մասին ի հընումն քանի որ մարդկային ազգի ըրնութեան այս արարչագիր սահմաներին անտեղեակ էր, դանազան նախապահմանց ծնունդ կտար. ինչպէս երբ որ արեգական խաւարումն տեսնար, կհամարէր մի տէրութեան կործանումն կամ վտանգ, լուսնի խաւարումն կամ համանէր չարեաց պատահմանց պատճառ. աստեղաց անլումն կամ ցոլացմամբ աներեւութանալն՝ մահմեծամեծ եւ երեւելի արանց, գիսաւոր ասակցաց երեւաւմն՝ պատերազմ, սովորածութիւն եւն, որմնք ոչ այլ ինչ էին, բայց եթէ բնական երեւոյթներ:

Բայց Մավևսի պատմութեանը նայելով, արեգակը՝ լուսինը եւ աստեղք սահմանած են նաեւ նշան լինելու որպէս ժամուց եւ ժամանակաց, նոյնպէս եւ Աստուծոյ կողմանէ ապագայումն յայտնելի ծշմարտութեանց: Ինչպէս արեգական շողի մինչեւ տասնեւհինդ աստիճան դառնալը նշան եղեւ եղեկիալին մահամերձ հիւանդութենէն յառողջութիւն դառնալու, ասալի երեւումն յարեւելս՝ նշան ցուցաւ մոգուց Մեսիայի ծննդեանն յերուսաղէմ. Քը-

րիստոսի Փրկչին մերոյ խաչելութեան ժամանակ արեգական եւ լուսնի խաւարելն նշան եղեւ կամ ըստ Նորհալւոյն՝ քարոզ եղեւ Քրիստոսի Աստուծութեանն, եւ բարկութեանն Աստուծոյ ընդ ամբարշտութիւն մարդկան, նաեւ արեգական եւ լուսնի խաւարելն կամ արեգական գունի փոխաւին, եւ աստեղաց յերկնից թափուելն նշան դրուած է ի Քրիստոսէ կատարածի աշխարհիս:

Այսօքանս առ այս բաւական համարեկով՝ մենք գառնանք մեր ժողովրդական գաստիարակութեանն:

Բաց ի արեգակէն չկայ մի արարած, որ իր ներբին եւ արտաքին յատկաւթեամբն բացայաց կերպով կարոզ լինի քարոզել Աստուծոյ մեծ վայելչութիւնը եւ նորա նախախնամութիւնը, կարծես Աստուծ էլ որ արեգակը ստեղծած է տիեզերքիս մէջ մի միայն լուսաւոր եւ լուսածու. իր Աստուծութեան միութիւնը եւ երեք անձնաւոր զօրութիւնը մարդոց ցուցանելու համար արած է: Հեթանոս վիլիսովիաները բազմապուտածութեան գարու մէջ ափեղերք կառավարող մի գերագոյն էակ լինելը՝ արեգական գեղեցկութենէն, զօրութենէն եւ միութենէն հասկացան:

Քրիստոնէական հաւատոյ վարդապետութեամբ լուսաւորեալ անձննք մի դաւանեալ Աստուծութեան մէջ երրորդութեան անիմանալի խորհուրդը նորանով իրեւ աւելի խմանալի եղանակաւ կարացին բացատրել այն հեթանոսաց, որոց միտքը աւետարանական լուսոյ ճառագայթներէն զուրկ

լինելով՝ կտկարանային հաւատալ եւ  
ընդունել Երրորդութեան խորհուրդը  
ի միում Աստուածութեան։

Յոյնք՝ Եգիպտացիք եւ այլ ազգերը,  
որոնք մարդուս տկարութիւնը ճանա-  
չելով մի զօրաւորի պահպանութեան  
կարօտ լինելը զգացին, մինչդեռ կր-  
ֆնութեին գտանել այն հզօրը եւ չկա-  
րողանալով մտօք հասու լինել՝ սկսան  
իրենց կուռքերէն խնդրել իրենց պաշտ-  
պանութիւնը. Պարսիկք միայն եղան,  
որ արեգակը աւելի նմանութիւն Աս-  
տուծոյ համարելով՝ Միհր անուամբ  
աստուածացուցին եւ պաշտեցին։

Թէ որ Աստուծոյ այս չքնազակերտը  
հեթանոսական դարու մէջ եղողներին  
ի պաշտօն իւր հրաւիրեց, մեզ քրիս-  
տոնէիցս այլ մտօքնկատելու կտկարաւա-  
ւորէ, այս է, տեսանելով նորա պայ-  
ծառութիւնը՝ Աստուծոյ անհուն լու-  
սաւոր փառքը իմաստասիրել. տեսա-  
նելով նորա գեղեցկադիր մեծութիւնը,  
Աստուծոյ մեծազօր տէրութիւնը ճա-  
նաչել. տեսանելով նորա կենսատու զօ-  
րութիւնը եւ ներգործութիւնը, Աս-  
տուծոյ նախախնամող գժութիւնը միտք  
քերել, որ ամենը ստեղծեց եւ խնամօք  
կապահանէ. Պօղոս առաքեալն եւս  
նոյնը կքարողէ ասելով, «Աներեւոյթքն  
Աստուծոյ արարածովքս իմացեալ տե-  
սանին», այս է մշանջենաւորութիւն,  
զօրութիւն, եւ Աստուածութիւն նորա:

( Ե յէտուքոյ )

ՍԵՐՈՎԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՅ.

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԱՆՑ ՎԵՐԱՅ.

«Խորհուրդս այս մեծ է  
բայց ես առեմ ի Քրիստո  
եւ յեկեղեցի»

ԵՓԽ. Ե. 32.

Ի՞նչ է արդեօք այդ խորհուրդ՝ որ  
այդպէս խիստ սրտառուց ես բացազան-  
շում, ով հեթանոսաց վարդապետ սրբա-  
զանդ Պօղէ. միթէ դորանից մեծ՝ դորա-  
նից փրկաւեաներ չկան, որոց զանազա-  
նութիւն այնքան շատ է՝ զոր մարզիկ  
իւրեանց անցուկ և աղքատիկ մաքով  
չեն կարող որոշել և սահմանափակել։

Այս այս՝ պատասխանում է երանե-  
լին, շատ կան, ինչպէս ուղղափառ սուրբ  
Եկեղեցին եօթն է բաժանում, և կայ  
դորանից գուցէ մեծը ևս, բայց ես դորան  
իրաւամբ նմանեցուցանում եմ Քրիս-  
տոսին՝ և նորա սուրբ Եկեղեցւոյն, ըստ  
որում է խորհուրդ նոր օրինաց հաս-  
տատուած Քրիստոսից՝ որով տրուած է  
լինում շնորհք ամուսնութիւնը սրբու-  
թեամբ պաշտողաց համար, և հետեւա-  
պէս մեծ եմ բացազանչում նորա հա-  
մար՝ որ ամուսնութեան արգասեօք՝ այս  
ինըն ծննդական աձեցմամբ նթէ չէ բազ-  
մապատկած հաւատացելոց սերունդ, միւս  
խորհուրդքը ում վերայ կարող են կա-  
տարուիլ։ Եպաքէն ոչ ոքի։

Մովսէս Նըրէից խստասրտութեան, խսկ  
Վահմետը իւրայնոց բարուց համեմատ  
բազմակնութեան հետեւած, միանգամայն  
արձակման թուղթը կամ ապահարզանի  
օրէնքը տուել են Նըրէից և մահմետակա-  
նաց։ Բայց ի՞նչ պիտի ասենք Քրիստո-  
նէական ընդհ. Եկեղեցւոյ համար, որոյ